

ԼԵՋՈՒՐԱԿԱՆ ԽՆԳԻՐՆԵՐ

«...»-ներին՝ սյուսարարութեան մէջ խոստացեր էինք իր-ումն հարցունց «երբեմն առանձին յողուածներով պատասխանել», Այս թուով կը սկսինք մեզի եղած՝ կրկնուած ու երբեքնուած հարցականխնդիրներուն հետզհետէ կարծի կարծի պատասխանելով՝ գոհացում տալ: Հայաթներին մը մէջ սերեւան եկած է Հայ-իւն վերջէ՝ Ինչ էն ինչիւնէր վերնագրով լեզուական բանասիրական հատուածներու շարք մը, որ ամբողջ յարդական նամակի ձեւով պատասխան էր՝ Գաւիթ խաչկոնց ծանօթ բանասէրէն առ Վա. Գր. Թիրեաքեանի խան: Այս գրութեան նկատմամբ մեր կարծիքն իմանալ կ'ուզուի, եւ նշմարուած «կարծեցեալ» բանագործութիւնները մատնանիշ կ'ըլլուի:

Յ.

Բանասիրին առաջարկած ինչոցը նիւթերը՝ շատ ընդարձակ են՝ հատորներ լեցընելու շարի, որոնք այլեւայլ ճիւղի եւ — մասնաճիւղի կը վերաբերին. սակայն առաջարկելու կամ լաւ եւս՝ պատասխանելու կերպը գործման խնդրանքն է. անվերջանալի հարցումներ, սպասող արդեօքներ, վարանեալ տարկոյցներ, ամէն լեզուական — քերականական երեւութիւն տակէն հոգեբանական գաղտնիք մը սպասելով եւ երկամուտ օտարութիւն մ'ենթադրելով՝ որ օր մը սերեւան պիտի իլէէ, ոչ միայն իւրաքանչիւր բառի, այլ եւ ամէն մէկ սասցուածքի, դարձուածքի, ոճի, նաեւ մանր մասնիկներու՝ այլազգի եւ ոչ — հայազգի ըլլալն ենթադրելով՝ որ օր մը մերկայարձանոց պիտի պարզուի եղեր. եւ: Վ'ուզուի հոն գալ վերջապէս՝ որ օր մը Հայոց լեզուին (գրաբարին) գիմալը վաք պիտի առնուի, որ ըսել է՝ փետրաթափ խայտառակուի հայերէնը, եւ իմացուի թէ Հայուն կոխած գետինը բնաւ հայ հող չէ եղեր, այլ մաս մը Պարսից երկրէն բերուած, մաս մ'Ասորիքէն եկած, կտոր մը Պարթեւաստանէն, Յունաստանէն, միջեւ անգամ Արաբիայէն. եւն, զորոնք՝ եթէ իւրաքանչիւր տերերուն դարձընենք ըստ իրականց, այնուհետեւ Հայը՝ եւ ոչ ոտքը գնելու ափ մը հող պիտի գանձ իրեն սեպհական. եւ «այնուհետեւ — Եաղթուածութեամբ կը յաւելու — վայ է եկեր սա մեր հայկաբան վարժապետներուն գլուխը»: — Ահաւասիկ հայերէն լեզուին վրայ այս օրս տրուած կամ տալ ուզուած գաղափարը:

Գեղի արդարեւ անիմանալի կու գայ այս նորանշան ըմբռնումը, եւ ոչ պատճառը կարող ենք հասկնալ այս թշնամական անհիմն խրոխտուածներուն եւ անարգաբար վարմանց այնպիսի լեզուի մը դէմ, զոր տարբ տող յառաջ պարծանք «մեր նախնեաց հայկապլեզուն», անուանած կը գտնենք: Կը սկսուի ինք ենթադրել՝ թէ այլեւայլ նորանոր լեզուաբանական գրուող հետազոտութեանց շուտ անդ արդիւնքը հարեւանցի տեսնելով կազմուած գաղափար ըլլայ: — Ար լեզուին վրայ շնն դիտուած կամ պիտի չդիտուին հետզհետէ օտար բառեր եւ օտար ոճ. եւ ինչ կորուստ ըրած պիտի ըլլանք անով: Ինչ իմանալու ենք յօգուտագրին սա խօսքէն՝ թէ «պարտեղ, պատարագ եւն հայերէն շնն, այլ պարսկերէն», որոնք արդեօք եկամուտ շնն սասանեան պարսկերէնի մէջ, եւ ինչպէս ըսենք թէ ընդի պարսկերէն են: Թէ «մանգաղ», «արեղայ» եւն, ստղուց բառ են՝ շատոնց քարոզուած է նաեւ այն Հայոցմէ՝ որոնք լեզուաց իրարու յարաբերութեան դեռ դաղափարը չունենին. եւ մեր հարցասէր բանասէրը դեռ այսօր կը համարձակի հարցընել. «Ո՞ր հայը կ'ուզէ հաւատալ թէ ամող սասորերէն են», «Առանց համեմատական լեզուաբանութեան կրնային հաստատել թէ անպարար, միբատ, անուկ, շամամ եւն արաբերէնէ ձայնաշարուած հայ բառեր են», Եւ մենք ալ կրնանք հարցընել. որ բաւնասէր կրնա Նաւատալ թէ այս թարմատարները բանասէր խաչկոնցէ մը կը լսէ...: Բայց թողունք այս արար — հայ բառերը, որ միայն վերջին դարերու ստորին հայերէնին մէջ կ'երեւան: «Բաղդաստական քերականութեան» պատմութիւնը գծեցել ետեւ իբր զմայրամբ վրան գովեստներ կարգալուծ հետ ինչպէս կը միաբանի քանի մը տող ետքն ամենայն ինչ փոխառութեամբ մեկնել եւ — որչափ կ'երեւայ — միայն Հայուն կ'ընծայուի ունեցած բովանդակ գոյքն օտարէն փոխ առած ըլլալը: Կարծել թէ զանազան լեզուաց մէջ միեւնոյն բառը կրնայ գանուիլ միայն փոխառութեամբ, ըսել է նախամայր լեզուի մը գոյութիւնը, նաեւ կարելութիւնն ուրանալ. թէպէտ բաւական գրուեցաւ սար վրայ եւ հրատարակուեցաւ ալ յատուկ շախմատիկ անուամբ. եւ կարողանուեցաւ ալ քննարկել հետամուտներէն: Եւ ինչուն արդեօք՝ ինչ որ հաւասար ունինք՝ եւս ուրիշէն առած պիտի համարուիմ եւ ոչ ուրիշն ինձմէ: Ատեն մը՝ որ լեզուաց մէջ «հասարակաց ստացուածքի» գոյութեան գաղափարը չկար

1 Բեւադրութիւն, Ե. սարի 1901, Թ. 1316-1322:

ազգային սնապարծութիւնն այնչափ յառաջ գացած էր՝ որ ինչ բառ որ Հայն ուրիշիչ հետ հաւասար ունի՝ կ'ուզուէր եւ կը քարոզուէր որ օտարը Հային առած է: Եւ որովհետեւ շատ եւ շատ ազգաց քով Հայերէնի հետ նոյն կ'ըլլեն բառերն, հետեւագէս ամէն ազգ Հայոց լեզուէն կ'թած կը համարուէր, կամ — այնպէս կ'ուզուէր: Եթէ՞ «նախալեզու» անունն այն ատենն հետեւած գտնուէր, այն նախալեզուն նայուշտ հայերէնն էր. վասն զի մարդկութեան առաջին լեզուն հայերէնն էր. նախաստեղծ մարդը հայաբարբառ հայերէնախօս կը քարոզուէր, եւ — օտարազգաց եւս հաւատալի կ'երեւցուէր: Իսկ այսօր հակառակն է որ կը տեսնենք: Սակայն ինչու երկու ծայրերէն քայլելու միջին ճամբան թողու: Բաւական — գրեթէ կէս դար յառաջ — քննիչներն հեղինակաւոր Հեղինակը լեզուաց կամ բառերու ազգականութեան նկատմամբ կը գրէր. «Ոմանք ցեղակցութեամբ եւ ոմանք յետևան փոխառութեամբ» Վարպարազի եւ յետև. թէ «զուտ հայերէն ոճ, սասցուածք, բառ, ճանկի եւն շկայ:» Մինչդեռ մեծանուն հայերէնագէտն Պրոֆ. Հիւրշման մանրակրկիտ քննութեամբ ըստ բաւականի ճշգրեց քիչի հոյեւէն բառերը ստուար թիւ՞ մը (սառ պոյժմ 438): Հանդուցեալ Հ. Ս. Տերվիշեանն որ «Հնդեւրոպական նախալեզու» անուն գործին մեջ Հայ բառերուն զուտ արմատներն յերեւան հանեց նախալեզուի արմատոց հետ համեմատելով եւն: Անցնենք:

1. Մեր նամակագիր ինդրաբիւն կը կարծէ թէ բանասեր խաչկոնց իւր «բաղդատական քերականութեան» վրայ ծառող կտորք՝ Պրոֆ. Հիւրշմանէ առած բլբայ. սակայն մենք հակառակը կը հաստատենք եւ կ'ապահովցնենք, վասն զի այն մասը՝ գլխաւորաբար Տղովակերտ յանգրեց կամ մասնիներն՝ ընդօրինակութիւն են Հուրշիս յրգ. աշխատակցին՝ Պր. Մերլը Ս. Գաւլթի-Բէկի մէկ փորձի գործին: 4 Պր. խաչկոնց ուզեր է միայն եղակի ուղղականին տարբեր ձեւ մը տալ, որ երկու սխալի սպրդելու պատճառ եղած է:

1 Նոր բառգիրք հայկազան լեզուի, Վնեա. 1836: ա. նախորդումը:
 2 Armenische Grammatik von Hübschmann, Լայպցիգ, Մասն Բ. 1897, էջ 399—504: Հմմտ. այս գործերին վրայ՝ Հուր. Ա. 1897, էջ 243—49, Ի. 247:
 3 Տերվիշեան Հ. Սերվի՛ Հնդեւրոպական նախալեզու. Կ. Գոյա 1885:
 4 Միլիտ Ս. Գուրի-Բիլի «Բաղդատական քերականութեան ծագումը եւ ցուանքը», Պրեթ 1900, էջ 32:

Հմմտ. Դաւիթ-Քէլե Բաղդ. խաչկոնց «Քիզանդիտն», քերկ. էջ 12: Թ. 1317:
 Եզ. ուղ. 8 (domin-a) Լ. Եզ. ուղ. Լու. 8 (domine-a) 8 (domina-8), Ե. 05, 75, 5 եւն: հայ. յ(՞), յուն, առ, իս, ա, եւն:

Հայերէնի Տղովմանց վրայ միայն ունիք ուրիշ ատթիւ խօսելու:

2. Սակայն սա ստոյգ է թէ խաչկոնցի Զ նախորդն նկատմամբ գրածը՝ Հ. Տերվիշեանի վերայիչեալ գրքէն եւ ի մասնաւորի անոր «Լեզու»՝ բանասիրական-լեզուաբանական թերթէն առնուած է. բայց մենք ստիպ «բանագողութիւն» չենք կրնար անուանել, որովհետեւ Պր. խաչկոնց զատուք իբր իւր գիւտը կամ կարծիքը յաւաճ չի բերեր, յառաջ կը բերէ «գիտենք» ըսելով. միայն չէ նշանակեր ուստի գիտուց: «Գիտենք, կ'ըսէ, որ շ նախգիրը նախալեզուի ցնա գերանուական արմատն է, ուրկէ եղանակաորուած են հարսնելն Զ հնդկերէն գհա, յուն. դէն(γδ): Գարծեալ» «Զ նախալեզուի գիտենք որ անորը Տղայցականը որու չեալ կ'ընէ.» ոչ այնչափ որոշեալ, որչափ թերեւս սաստկացուցիչ է զորութիւնը. վասն զի իւն որոշողական ոյժ յոյն ունի. շ իբրեւ հոլովակերտ նախգիր լոկ ստորագոյնը՝ ճանկի մըն է. ուրիշ դեռ իլլընքու — մանուական շի նկատմամբ եղած — շտտ մը ինչպիսինքը՝ լուծած են հայագէտները: Կ'երեւայ թէ Պր. Խաչկոնցի թողուցեր էին կամ մնացած էր երկու զարմանալի գիւտ: Դախ՝ թէ «Ի՛նչ անականի մը նուազական աստիճանը կը ցուցնէ:» Սակայն ընթերցողն այսօր չի սպասեր որ սորվի՛ թէ է՛ն նուազական մասնիկ է, զոր արդէն աղայութենէ գիտեր, այլ կը սպասէ նոր բան լսել. զոր օր. թէ է՛ն իբր նուազական մասնիկ հին չէ սկզբնաբար, այլ նոյն մասնիկն հնագոյն հայերէնի մեջ անական կը շինէր եւ կամ կ'ու մասնական ոյժն ունէր = յուն. ικόσ, Լու. icus. (գղ. i-ique), այսպէս՝ մարտիկ, սաստիկ, ռամիկ, գոնիկ, սաստիկ, եղբերիկ, աբբայիկ, երգեցիկ, ընկեցիկ, մարդիկ, պահաւիկ, հնդիկ, պարսիկ, եւն. նաեւ խախիկ չ'երեւար շտտ նոր եւ ուկ: Այս ծանօթ է հայագէտներուն. բայց դիտել է որ առաջինն օտարագրին եղաւ զայս ինքնին դիտող եւ հրատարակող...: Հնագոյն հայերէնի նուազականն էր ու՛, հմմտ. որդեւի, պատանեւի, նաւուի, ծովուի, գետուի, գինեւի, զաւուի, 2 յայլ(ուի) 3 եւն:

1 «Եղու գրանասիրական-լեզուաբանական ուսումնաթերթ», Կ. Պրեթ 1887. Տերվիշեանի Զ. Մերվի՛ Հ. Տերվիշեան (Վիենն. Միլիթ.):
 2 Հմմտ. «Ուսումն ցատական հայերէն լեզուի» (ընդ մատով), էջ 91 եւ այլուր: 3 Անդ, էջ 83 եւն:

Եւ երկրորդ՝ թէ « օրհնելով օրհնեցից » ոճը՝ ստորերէն է : « Գերականութեան աշակերտ մ'արդէն առաջին տարիէն գիտէ թէ օրհնելով օրհնեցից — εὐλογῶν εὐλογῶσα — երբայցեբէն սասցուածք է, եւ յետոյ լսած է նաեւ թէ ոչ ուղղակի երբայցեբէնէ, այլ Ս. Գրոց ստոր է նա յուն. թարգմանութեանց միջոցաւ մտած է Տայ. Ս. Գրոց մէջ, այո՛, բայց ոչ Տայ մասեւնագրութեան մէջ, այլ միայն Ս. Գրոց մէջ : — Օտարութեանց ընդարձակ խնդրոյն մէջ որ մտնենք՝ այսպիսի տարրական բաներ չեն որ զմեզ պիտի զգալեցնեն :

Չնք գիտեր թէ մեր բանասէր Տայգանքն անձամբ քննած եւ ի մերձուստ դիտած է Ռեֆորէ բսածը, այսինքն Դասակոս հոյսբէնը, որ ձրի վճիռ մըն է կ'արձակէ, օգաբախ բացազանչութեամբ Տամեմուած : « Ա Տերիք է գասականներու թմբուկը Տնեցնըններ » : Եթէ մեր Տայգանքն պատասխանը ժխտական է, խորհուրդ կու տանք յարգոյ յօղուածագրին, որ անձկանօք մեղն Տես սպասէ ՌՒՍՈՒՄՆ ԴԱՍԱԿԱՆ ԱՍԹԵՐԻՆԷ ԱԶՈՒՒ անուն Տակայ կոթողական գործին Տրագարակման. գրուն լոյս տեսնելու երջանիկ օրերն յուսանք թէ շատ Տեսու չեն : Միայն ի գիտութիւն միայն կ'աւելցնենք թէ « Ռեֆորմուս ոճով գրող Արեւնայիները » ոչ միայն « կը զգուշանային որամագրել, Բարդատել, Գեազանցել, Վերձանել, Ներձակ շաբաղի, շաբաղի, Երեւան, Ներգործել, օղաղցոյ, Դաշնուն, շակապ եւն, գործածել » այլ սոյն պիտի զգուշանայ միշտ զգուշացած է, կը զգուշանայ երկուր զգուշանայ այս կարգի օտարախորթ կիրառութեան, — երբ ուզէ գասական Տայերէն գրել — թողով անոնց գործածութիւնն Տայկարան քաջին Երեւնայ գահակից բազմելու մարմանըն բռնուած՝ ոսկեղէն գարու լիզուս գրել կարծող բայց իրօք Խեցի-գար գրող մեծ Տայկարաններու... :

Յ. ԿՆՏԻԿ



Ի Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Հ Ի Ն Ե Ո Ւ Ն Ա Յ Ե Ի Ե Ի

Անտոնեան Միաբանութեան Օրթոքէոյի վանքին Մատենագարանն իւր գրչագրերուն շարքին մէջ նշանագրերով խառն ճԺԲ գրչագիր մըն ալ ունի, որ թէպէտ օրինակութիւն է

ԺԿ գարու մէջ գրեալ ձեռագրի մը, ինչպէս իւր յիշատակարանէն յայտնի է, բայց քանի որ անոր մէջ նշանագրերուն ձեւերն ալ պահՏած կը գտնենք, մեզ Տամար նախագաղափարին Տես Տամարէք է : Մատենագարանս այս գրքին ընդօրինակութիւնն ալ ունի ձեռամբ մեր բազմաձայնասակ Տ. Գրիգոր Ներսէսեանի (Կեթօթ¹), որ օրինակին մէջ նշանագրերով եղած ընթերցուցումները այդուրեւն ստառերով Տայիական բառերու վերածած է ընթերցողներուն դիւրութեան Տամար : Գրքին բովանդակութիւնն է՝ Յովհաննու Գամակաջոյ սատուածաբանական եւ իմաստասիրական գրութիւններուն թարգմանութիւնը : Հոս յառաջ կը բերենք կրկին օրինակներուն յիշատակարանները, եւ թէ որոնք են յիշատակեալ նշանագրերը :

Փառք անբաժանելի եւ միասնական Ս. Երրորդութեան Հօր աննախորդ եւ Որդոյ նորա Միածնի եւ Ս. Հոգւոյն ի նոցէն ելողն այժմ է միշտ եւ յաւիտեան յախրենի ամէն : Արքաւարտեցաւ. գիրք ՅոՏանոյ Գամակաջոյն ի քաղաքն Եգիպտոս ի թաղն Պապարմուս ընդ Տովանեալ Սրբոյն Սարգիս Գաղափարին, որ եւ բարեխօս է աննայն Տաւտաղոյց, ձեռամբ միջորոն եւ անարժան ՔաՏանեալ Տայիկայի, որ միայն անուամբ եմ բաՏանայ եւ գործող ոչ : մթէ՛ բարեբան քաղաքայն աջօթիք մերով : Արք որ Տանդիպք մայ ընթեանով կամ օրհնելով յիշեցէ մթով Տայր մթով եւ դուք յիշեալ լիջիք առաջ Գրիտաոսի Տանեղմա ամէնայն արտօք ամէն : Գաղաձայ երբաք ներքեցէ սխալանայ իմոյ, թէպէտ մայր եմ եւ ոչ Տեճտակ. բայց զըբայ օրինակն ՅԱԼ ապուլոյ էր, վասն այն բազում տեղն թողալ եմ եւ ես դեղն թէլին. Տայ. ՌՃԾԱ Նույնեղնի մէն, որ յայժմ ամբ քաղաքն իբրէն կրակ անկա եւ վառեցաւ մինչեւ ժեւ օր. Աստուած զվերքն բարի արացէ ամէն :

Աստուածային կարօթութեամբն եւ Սրբուհոյ Կուսին Մարիամու բարեխօսութեամբն յանկ ելեալ օրինակում գրչոյն ի մեծն Հուսո՛ ի Մեւնաստանի Սրբոյն Կրիգորի Լուսաւորին, ընդ Տովանեալ Եգիպտոս Սրբոյն Կեարտոն պետին աւագեղնոց գնդի ի վաճկեան կայեցելոյ, ձեռամբ պարտաւ կոմսուորի միջ ի կարգէ Սրբոյն Անտոնի Մեծի Լիբանանցի կոմսուորաց, վասն սիրոյ ներկայ եւ ապագայ երեսնքն ի ծերութեան իւրում : Որպէս գրեալ վասն ի նախին յիշատակարանի թէ վասն Տուրթեան օրինակին բազում բառս եւ առաս եղծեալք էին եւ նա թողեալ է պնդեալ պակաս. բայց եւ ապիբաստ գիտելով զարապի լեզուն եւ ընթեանուն, վասն այսորիկ շան արարի գտանել զայն զիրքս արաբերէն, ոգրութեամբ Տեսուս լոյ գլխերէն, զի գիրքն կատարեալ զայն առաջի լիթերցասիրաց : Նաեւ գարձեալ ութ զլուսն վերջինս արտաբանական լեզուէ նոր թարգմանեցի սո Տայս՝ որ ոչ էր թարգմանեալ, եւ յօրժամ ընթեանով օգրիցիք ի նման է կամ օրինակելով եւ զիս յիշանս արժան Տամարեղիք. վասն զի գաստակ ծերու-

¹ Այս մակերը ներսեսեանի վայ կցուած է Հոսոսայ մէջ՝ Արքաոս Գեարտու Ա. Պաթմոզիկոսին Նիկիոյ քառորդին զըլուսն պատճառաւ : :